

տիլ մանաւանդ որ մեր գրականութիւնը, բարձրագոյն արտայայտութիւն ցեղին հոգւոյն, հետզհետէ ճոխանայ, պայծասանայ, ձեւացնէ տաճար մը վիճութեան ու չորտի, որ կարենայ պատուոյ տեղ մը ունենալ Մարդկային Ուսանիւն մէջ եւ որով հպարտանան մեր վաղուան սերունդները, ջանալ վերջապէս որ ամբողջ ազգը, հակառակ ամէն պատուարի եւ անջրպետի, ամուր կապերով եղբայրանայ եւ ներդաշնակուի մեծ ազնիւ գաղափարի մը շուրջը, այն է կամքը մարդկութեան մէջ զեղեցիկութիւն ու կեանք ծնուցանող տարր մը ըլլալու, — անաւասիկ ինչ որ կը նկատենք նուիրական պարտքը մեր այսօրուան մտաւորական դասին, եւ այդ պիտի ըլլայ գործը որուն ԱՆԱՀԻՏ պիտի ձգտի նըպատել ։

ԱՐՇԱԿ ԶՊԱՆԵՆԱՆ



ՄԱՀՈՒԱՆ ԱՐՀԱԻՒՐՔԸ



Երիտասարդ մըն էր հայ հօրէ՛ եւ աւստրիացի մօրմէ՛ ծնած. հայրը արդէն՝ արտաքայ կարգի ընտանորութեամբ մարդ մը . իր ազգակիցները ինչպիսով կը խօսէին անոր վրայ . կոչու ձեւեր ունէր, քմահաճոյ էր, բայց խիտ ուսեալ եւ գաղափարներով աստիկ յառաջադէմ. եւ որովհետեւ հայկական բժախնդրութեանց կարեւորիւն տէր տար, անոր համար զայն գրեթէ խնթի լեզ զրած էին ։

Վիեննա ըրած մէկ ճամբորդութեանը ատեն՝ կնոջը հետ ծանօթացած էր ։

Շուտ մը ատանց մէկու՛ն իմաց տալու ամուսնացած եւ դարձած էր Պոլիս ։

Մարինա զգայուն Վիեննուի մըն էր, որուն համար կեանքը երաժշտութեամբ եւ բանաստեղծութեամբ միայն հանդուրժելի կը դաճար ։

Պոլսոյ զեղեցիկ շրջակայքը պտոյտի ելած ատենը բանաստեղծներուն սողորմը յիշելով անոնց պատկերներուն նմանութիւնը կը փնտէր թէ՛ արեւուն ճառագայթներուն եւ թէ՛ Վսփորին կապոյտ ալիքներուն մէջ ։

Պատիկ Պետրոսը որ հօրը անհոգ եւ մօրը ըզգայնիկ ընտանորութեան խառնուրդը ժառանգած էր, ազատ դաստիարակութիւն մը ստացաւ ։

Երբոր քսանութիւնը տարեկան էր, Վիեննայի համալսարանէն փոխտոպայութեան շրջանաւարտ ելաւ, վկայականներով ու պատիւներով . եւ

այդ փառքէն ա՛լ կշտանալով՝ աւելին չփափաքեցաւ . թերի ձգեց ուսումնասիրութիւնները, ձանձրացած էր . սկսաւ սիրոյ մէջ փնտոել այն տարօրինակ յուզումները որոնց գոյութիւնը կ'երեւակայէր ։

Գեղեցիկ ճապուկ հասակը, արեւելեան աշուռները, ոլորուն պիտերը, բաւական էին մատաղ օրերդներուն սիրտը զրաւելու ։

Պէտք չունէր յոգնութեան. քիչ ատենէն ազկէ ալ ձանձրացաւ . անբացատրելի մաղձոտութիւն մը լեցուց հոգին, եւ մահուան գաղափարը անհուն անուշութեամբ կը ներկայանար մտքին ։

Ձեր ուզէր աննաւասան ըլլալ. ի՛նչ հարկ կար, սակայն մահուան ճշմաթմանն ցուեցը զինքը կը հրապուրէին եւ գրեթէ հաճոյք մը կը համարէր հոգեվարքի մը մօտ գտնուիլը ։

Այդ խօրութեան լլկութենէն ազատելու համար որոշեց ամուսնանալ, եւ սիրուն աղջկան մը հետ նշանուեցաւ . կը ջանար իր դաժան տխրութեան դաժնութիւնը անոր քաղցրութեամբը ամոքել. բայց ի՞րո՛ւր ։

Երբ նշանածին հետ կը խօսէր, իրեն այնպէս կը թուէր թէ յանկարծ աղջիկը կմախք դարձած իրեն կը նայէր . ձեռքէն բռնէր՝ չոր սակարներու ազգեցութիւն մը կ'ընէր . եւ ստակալի փափաք մը զինքը կը լսփէր այդ նաղելի արարածին մահը տեսնելու ։

Մեռնէ՛ր ան իր գրկին մէջ եւ վերջին շունչը իր բերին վրայ փչէր, եւ աչքովը տեսնէ՛ր, եւ սիրականին օրհասը զննէր, անոր չարչարանքը ։

Եւ փափաքին հասաւ. նշանածը յանկարծակի մեռաւ . սակայն երիտասարդը այնպիսի սրտակեղեք վիշտ մը իմացաւ որ կարծեց ա՛լ բժշկուած ըլլալ այդ հրէշաւոր ախտէն . նորանոր հաճոյց անձնատուր եղաւ ։

Թղթախաղութեան զիմեց բայց թէ՛ վաստակը եւ թէ՛ կորուստը զինքը անտարբեր կը ձրգէր . գիշերները անկողին կը մտնէր հանգիստ քունով կը ննջէր ։

Մահուան երազը նորէն զինքը տանջել սկըսաւ . կ'ուզէր չմեռնիլ, բայց անէացման ամբողջ ցրտութիւնը իմանալ ։

Ճամբորդեց ։

Գնաց Իտալիա, Թափարեցաւ ասդին անդին, հասաւ Հռոմ երբ գարուն էր ։

Արեւը պայծառ կը փայլէր հոռուական ջինջ կապուտակ երկնքին վրայ . ամէն կողմ ծաղիկները կը փթթէին. զեղջուկ աղջիկները ծիծաղեալ դէմքով՝ զուրկնուն հրած սպիտակ ու քա-

ուսուցի Թաչկինակները ծածանելով՝ մանուշակի փունջեր կր ներկայացնէին :

Ինչը Պետրոս կարծես համ կ'առնէր այդ օղափոխութիւնէն , կը կատակէր այլիկներուն հետ եւ ձեռքը անոնց ուսին վրայ դրած՝ գրեթէ զանոնք համբուրելու չափ մտեցած՝ ծաղիկները կը հոտոտէր :

Բայց աւերակները , հուսթեան դիակները նորէն նորէն անոր մէջը մահուան զազափարները արթնցուցին , զարուրելի մղձաւանջներն ալ սաստկացան :

Օր մը Հոռոմ կը լրդար պայծառ ճառագայթներու ներքեւ . սպիտակ արձանները ու նոյափուկ շէնքերը յստակ յստակ կ'երեւային փայլուն արեւուն մէջը :

Կառքերուն շառաչը՝ երբ կ'անցնէին նեղ փողոցներէ՝ քաղաքին միօրինակ զղբիւն մը կուտար . ուսմիկ ժողովրդեան երգերը կը բարձրային անդուլ անդադար . աղբիւրներուն ջրերը վէտ ի վէտ ցայտելով թանկագին քարերու հատիկներու պէս կը ցնցղկէին եւ ծիածաններ կը յօբնէին . կենայ սիւներ , կիսափուլ աւերակներ , խառնուած նորակերտ կամ միջնադարեան շէնքերէ՝ բոլորովին նորանշան երեւոյթ մը կ'ընծայէին յաւիտենական քաղաքին :

Վեհ էր Հոռոմ , սակայն Պետրոսի սրտին՝ միայն անցեալ աներևութացած բան մը կը յիշեցնէր :

Այդ տեղերուն վրայ ուր հին հոռոմայեցի կանայք իրենց զարդերով ժուռ եկած էին նագելով , զեռ կ'երեւային հիմունքը վաղեմի կործանած պայտաներու :

Աւերակ բանտերը , ջերմուկները , յաղթական կամարները , անբաւ կանգնի մը վրայ կը խօսէին , որ ա'լ յաւիտեան չիջած էր :

Կուռեհոնը , ուր մարդիկ սրախողխող կ'ըլլային՝ բիւրաւոր բազմութեան ահազին վայելք , հաճոյք , արբեցութիւն պատճառելով՝ հողին պղտորեց :

« Եթէ կարենայի , կ'ըսէր , ես ալ նախնեաց պէս վայելել մահուան բոլոր արուարիքը , հիւանդագին ցանկութիւնս պիտի յաջեմար :

« Ինչ ստակալի պէտք մըն է աս որ ամբողջ դարեր մարդկութիւնը չարչարեց : »

Գաղափար մը ունեցաւ :

Ինչո՞ւ չփորձէր այդ սարսափը որ զինքը հանգիստ չէր թողուր , այդ պէտքը դոնացնել գետնադամբաններուն տակ . այն ինչ սարսուռ պիտի զգար այն տեղ . ուղեց ստանձին այցելել զայն :

Պետրոս Վիեննայի բարեկամ քահանայէ մը յանձնարարական գիր ունէր Ս. Ագնէսի ժողովրդագրագետին համար , ուրեմն դիւրութիւն կար այդ խորհուրդը իրականացնելու : Իբր թէ մեծ զուարճութեան մը երթար , նոյն իսկ ցորեկը պիտոժակով ճաշէր : շատոնց էր այդչափ մտքի հանդարտութիւն զգացած չէր , երբ քահանային ներկայացուց իր խնդիրքը՝ մեծապէս թխսանձկով որ զայն կատարէ :

Յօժարեցաւ ան , բայց խստիւ ապսպրեց չիտակ իր ստաջ բացուած մէկ երկու սննեակներէն չչեղիլ :

« Մենք անգամ , ըսաւ , ատոր ծայրը չենք գիտեր . այս թղլտուութիւնս այնչափ մեծ բան է որ յուսամ զոնէ ի փոխարէն իմ պատուէրս զպուշտութեամբ պիտի կատարէք : »

Պետրոսի սիրտը սաստիկ կը տրոփէր երբ երկաթէ դրան բացուիլը լսեց :

« Երեսու օր մը նկուղին քարեղէն սեւցած սանդուղիներէն վեր կը բուրէր . պահ մը բարձրացած մտիթ գլուրչիքէն ձեռքը բռնած ճրագին լոյսը սկսաւ ծածանիլ :

« Ուշադրութիւն , կրկնեց քահանան մէկ քանի լուցիկի դնելով անոր ձեռքը , ճրագը չմարի՛ , բարի՛ ճանապարհորդութիւն , եւ մի՛ ուշանաք : »

Պետրոս սանդուղիներէն վար իջաւ . ու նեղ անցքի մը մէջ մտաւ . այդտեղ պատերը խոշոր քարերով հիւսուած էին եւ երկու հողի դժուարութեամբ պիտի կարենային անցնել . դամբաններ հոռո՞ պատին մէջ տեղաւորուած էին . դարանային մէջ շխուռած խոտոյներ էին ատոնք ուր կմախքները իրենց բնական երկայնութեամբ պատկած էին :

Մեռեալան լուսթեան մէջ դէպի վեր կը նային սպիտակ գանկերը . Մովն ցուքը սողալով այդ դարաններուն վրայ ահուկի զոզոզութիւն մը կը սփուէր հոռո՞ Աջքը ուր որ դարձընէր խորին մթութեան մէջ մեռելոց սակորները կը տեսնէր , բայց զեռ հանդարտ քայլերով ստաջ կ'երթար :

Մրտին բարախուտը զաղրած էր :

Քառորդի մը չափ քաղեց , հեռզհետէ սննեակէ սննեակ փոխադուրեւելով , բայց իր փնտրած նորանշան զգացողութիւնները չէր գտներ :

Նստաւ :

Յանկարծ սրտին մէջ խռովութիւն մը սկսաւ . Մեռեալներուն ցաւերը երեւակայեց , անոնց անծանօթ չարչարանքները . եւ մէկէն ի մէկ այնպէս թուեցաւ իրեն որ այդ կմախքները կը կենդանանաւն :

Հազիւ կրնար ճրագը ձեռքին մէջ բռնել. ա՛յն-  
չափ կը սարսուար :

Ամբողջ մարմինը քրտինքէ թրջած, ճնկու-  
ները իրարու կը սեղմէր :

Հոտ երկնցած կմախքները կենդանութիւն  
կ'առնէին՝ չէ թէ մարմնով ոսկորներովը միայն:  
Ահա կը կանգնէին :

Անոնց փոս աչուրներէն փոսփոր կը բխէր եւ  
զլուխնին բարձր բռնած՝ դարանին մէջ նստած՝  
կը ծիծաղէին ամէնքն ալ դեռու ծիծաղով :

Երկու կարգ ակոսանքնին իրար կը զարնուէին  
դողէ բռնուածի պէս :

Արիւնը երակներուն մէջ սառեցաւ, եւ ցուրտ  
խայթումներ թշեղը խոցոտեցին :

Ուզեց ոտքի ելլել եւ ետ զառնալ, բայց ի  
զուր :

Սրունքները չէին շարժեր. կարծես արմատա-  
ցած էին սեւ խոնաւ հողին մէջը :

Կմախքները միշտ իրեն կը նայէին, փոսփորոտ  
ակնակապիճներով :

Ճերմակ ակոսանքնին սոսկալի կափկափիւն  
մը կը հանէին եւ անոնց միօրինակ խնդալը կը  
հնչէր :

Եւ յետոյ իբր թէ աշխարհէ դուրս ելած ըլ-  
լար, ինքզինքը օդային բան մը կարծեց :

Մեռելները զանի կը շրջապատէին, կրթալով  
կը մօտենային, ահա կը մօտենային եւ շունչեր-  
նին ծածրակն ի վար կ'իջնար :

Անոնց չոր թաթերը գլխուն մազերը բռնեցին  
ու վեր քաշեցին, քաշեցին, կարծես զինքն ալ  
կ'ուզէին իրենց դարաններուն մէջ ամփոփել :

Ջարտուրլի աղաղակ մը արձակեց ու մարած  
գետին ինկաւ :

Ժողովրդապետը եկաւ զանի ազատել. տես-  
նելով որ օտարականը կ'ուշանարջ մտատան-  
ջութեան մէջ ընկեր էր, վար իջնէր եւ գտեր էր  
երիտասարդը՝ այդպէս նուազեալ :

Երբ երկրորդ առաւօտուն իր մահճին մէջ ար-  
թընցաւ, իրեն այնպէս կ'երեւար որ անձը եր-  
կուքի բաժնուած, կէսը ողջ էր եւ միւս կէսը  
կմախք դարձած :

Հայելին նայած ատենը՝ միշտ երկու զլուխ  
կը տեսնէր, մին իբր եւ միւսը մտնելի մը որ կը  
ծիծաղէր ակոսանքը իրար զարնելով :

Երբ ձեռքը երկնցնէր, կարծես նոյնպէս ուրիշ  
ձեռք մը անոր քովը կ'երեւար. մարմինը կը-  
մախքի մը հետ միացած համարեցաւ :

Կմախքին հետ կը ճաչէր, կմախքին հետ կը  
քնանար :

Պետրոսի խելքը բուրովին խանգարած չէր :

Գիտակից էր երազներուն զառանցութեանը,  
Բայց անհնարին կ'ըլլար ինքզինքը ազատել  
ատկէ :

Ոչ ոքի ուզեց խոստովանիլ զայն :

Բարիգ

ՏԻԿԻՆ ՄԱՐԻ ՍՎԱՃԵԱՆ



Ա.

Ե Ր Գ

Սիրո՛ւն գարուն, կանա՛յ գարուն,  
Քեզ ի՞նչ սրտով ողջունեմ.

Դու մեզ բերի՛ր լաց ու արիւն —  
էլ ես ուրախ երգ չունեմ:

Երգում էի ջերմ կարօտով,  
Գովքըդ անու՛մ ամէն օր,  
Երբ մեր երկրում քո քաղցր հոտով  
Միշտ լցուած էր սար ու ձոր :

Երգում էի ջնարս լարած՝  
Մեր կեանքի լոյս օրերում,  
Երգում էի բըլբուլ զառած՝  
Քանի վարդ կար հայ երկրում . . .

Ա՛խ, ի՞նչ սրտով երգեմ հիմիկ,  
Քեզ ի՞նչ սրտով ողջունեմ.  
Փռչչ են դառել վարդ ու ծաղիկ,  
էլ ես ուրախ երգ չունեմ:

Մեր սուն ու տեղն — հող, աւերակ,  
Մեր լոյս-օրերն իսպարել,  
Մեր յոյսերը սեւ միւրի սակ,  
Մեր զարդերը ծով գտակ . . .

Ամպութուլայ է եկել, պատել  
Խեղճ եղբօրս սեւ կեանքին.  
Անվերջ լալուց արցունքն հատել,  
էլ վերջը չըկա՛յ տանջանքին . . .

Սիրո՛ւն գարուն, կանա՛յ գարուն,  
Քեզ ի՞նչ սրտով ողջունեմ.  
Դու մեզ բերի՛ր լաց ու արիւն —  
էլ ես ուրախ երգ չունեմ:

10 Մայիս 1897